

Այսպիսի բաւական սեպուի մեր ազգին վարժապետներուն միտքը ձգելու աս գրին հնչման շիտակն ու ծուռը, և զիրենք յորդորելու որ ջանան իրենց հայկազուն աշակերտացը թարմ միտքն ու լեզուն կանուխկեկ կրթելու մեր լեզուին ու զիղ առողջանութեանը մէջ :



Պարոն Յարութիւն Վարեգին Տաթեան
'ի Սէնթիէ :

Պարոն Յարութիւն Վարեգին Տաթեան ազնիւ պատանին իրեք տարիի չափ Փարիզ զանազան գիտութիւններ սորվելու հետ էր, և արդէն իր զարմանալի յառաջագիմութեամբը Փարիզու մէջ հռչակուած, մեր օրագրիս ալ աս տարի ինքնայօժար գործակցութեամբը պատիւ ըրած էր :

Սեզի մեծ ուրախութիւն է հոս ծանուցանելը, թէ աս մեր հանձարեղ ու տաղանդաւոր իշխանազունը աս տարի յուլիսի 23^ն քննուեցաւ Փարիզու թագաւորական ճեմարանին քաջ վարժապետներէն՝ Չափաբերութեան, Բնաբանութե, Բնական պատմութեան ու Տարրալուծութեան մէջ, ու ամէն հարցմունքներուն քաջութիւնը պատասխան տալով՝ Վաղղիոյ համալսարանէն ընդունեցաւ Չափաբերական և Բնական գիտութեանց վարժապետութեան Բռաջին աստիճանը՝ որով իր և իւր տոհմին ու ազգին անունը կրկին պայծառացուց :

Իսկ հիմա քիչ ատենի համար Պօլիս դառնալու ըլլալով, Սէնթիէ հանդիպեցաւ . քաղաքիս տեսնելու արժանի տեղուանքը կիրթ ախորժակով ու սրամիտ գիտողութեամբ զըննեց, ու իր ազնուաբարոյ՝ բարեկիրթ և ուսումնասէր բնաւորութեան կա-

1 Գ.Ղ. Baccalauréat ès sciences.

տարելութիւններովը՝ ամէն զինքը տեսնողներուն ու իր մեծանուն ազգատոհմը ճանչցողներուն գովելի ու սիրելի եղաւ :

Պարօտ է մեր ազգը այսպիսի ակընկալութեանց . և ահա գեղապիթիթ ծաղիկ մըն ալ՝ որուն պտուղները հարկաւ պիտի վայելէ ըստ ժամանակին, ուստի և իրաւամբ կրնայ մեզի հետ ազգն ալ հիմակուընէ ուրախանալ :



ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Վրաթովիայի հասարակապետութեանը վրայ
գիտելի :

Ըս 1846 տարուանս մէջ եղած դիպուածներուն գլխաւորներէն մէկը կը սեպուի Սեհացոց ետքի ապրտամբութիւնը . և թէպէտ աս խռովութիւնը շուտով դադարեցաւ, ու մեծամեծ պատրաստութիւններուն համեմատ վերջ մը չունեցաւ, բայց բաւական նիւթ եղաւ քաղաքագէտ մարդկանց խօսակցութեանը : Սէնք հոս կ'ուզենք միայն ընդհանուր տեղեկութիւն մը տալ Վրաթովիայի հասարակապետութեանը վրայ, առանց աս տարուան դիպուածները պատմելու :

Սեհերը 1795^ն իրենց թագաւորութիւնը կորսնցուցին, ու իրեք զօրաւոր տէրութեանց իշխանութեանը տակ ընկան, այսինքն Ռուսի, Մուստրիոյ ու Պրուչի . 1830^ն Ռուսաց բաժնին բնակիչները Ռուսներէն ապստամբեցան, ու թէպէտ քաջութեամբ պատերազմելով երբեմն յաղթեցին, բայց վերջապէս յաղթուեցան . Փասքելիչ զօրավարը գնաց Վարսաւիան առաւ, ու զիրենք ալ բոլորովին նուաճեց : Ըս ապստամբութիւննին իրենց շատ ծանր նստաւ, վասն զի առաջուց Ռուսաց կայսրը Սեհաց թագաւոր կ'օծուէր, մասնաւոր սահմանադրութիւն ունէին, բոլոր իրենց